

### ԲԱԴԱԿՈՆԻՈՅ ԱՌԱՔԵԱԼԸ

#### ՔԱՐՏ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՈՅԵԼԻՐՈՅ

ըրհէն կրնանք քաղել չափազանց զին կ'արժէ մեզ համար: Օղիի գաւաթիկի մը մէջ պարունակուած ուժոյ քանակը տասուերկու անգամ աւելի կ'արժէ քան թէ նոյնքան ուժոյ քանակութիւնը, որ հացի մէջ կը գտնուի:

Տուեալ կերակրոյ մը սննդաբար արժէքը կը կախուի անոր մէջ պարունակուած ուժոյ արժէքէն, և անոր մեր կազմակերպութեան մատակարարած նախատարերց արժէքէն:

Կերակրոյ մը մէջ գտնուած, մեր գործարանաց համար օգտակար ըլլալիք ուժին արժէքը կրնանք ստանալ, այն կերակուրին մէկ հազարազրամին մատակարարած ջերմութեան թիւը բաժնելով իր մէկ հազարազրամին գինովը:

Իսկ նախատարբերուն արժէքը կրնանք ստանալ նախ 0,22ով բաժնելով կերակրոյ մը մէկ հազարազրամին մէջ պարունակուած նախատարբերուն համեմատութիւնը, և յետոյ ստացուած զուտարը բաժնելով նորէն անոր մէկ հազարազրամին գինովը:

#### Պատերազմի սննդաւուծիւն

Ամփոփելով խօսքերնիս, պէտք է խոստովանիլ որ մենք կերակուրները կը գնենք ոչ թէ մեր քմաց ու ճաշակին հաճոյքի մը համար, այլ անկէ աշխատելու կարողութիւն քաղելու համար: Ազգ մը որ կը պատերազմի, և կռուէն յաղթական կ'ուզէ ելլել, պէտք է ի գործ դնէ բոլոր իւր յատուկ զօրութիւնները, և իւր յատուկ կարողութիւնները իրենց բարձրագոյն աստիճանին վերածել: Մնունդները կը կազմեն մարդկային կարողութեանց և ուժոյ առաջին աղբիւրը: Հետևաբար պատերազմի մէջ գտնուող ազգ մը պէտք է ամէն ինչ որ կարելի է՝ գործադրէ ամբողջովին պահպանելու համար իւր կերակրեղինաց պաշարը և լաւ կշռադատութեամբ զայն գործածէ:



1854ի օգոստոսին՝ Թորինցի երկու նշանաւոր բժիշկներ խորհուրդի կանչուեցան տաննվեց տարուան պատանիի մը անկողնոյն մօտ, Ս. Ֆրանչիսկոս Սալեզացիին Աղօթարանին մէջ, առաջինը՝ զոր Տոն Պոսկոյ հիմնեց:

Խորհրդակցութիւնը վերջանալուն, երկու բժիշկները Տոն Պոսկոյի գացին, որ խաղաղ և անվրդով իրենց կը սպասէր, և ըսին.

— Ընելիք բան մը չի կայ. աշակերտնիդ զուցէ վաղուան չի հասնիր: Սուրբ Խորհուրդները տուէք:

Տոն Պոսկոյ որ իր աշակերտները որդիներու պէս կը սիրէր՝ ու հիւանդին համար յատուկ սէր մը ունէր, առանց այլայլութեան ընդունեցաւ գիտութեան պատգամը, և մինչև զուտ բժիշկներուն ընկերելէ վերջ, վեր ելաւ սանդուղներէն ու պատանույն քով գնաց՝ որուն համար գիտութիւնը մօտալուտ մահ զուշակած էր: Կամաց մը անկողնոյն մօտեցաւ և փոքրիկ Յովհաննէս Գայլիւրոն դիտելով, որուն երեսին վրայ արդէն տարածուած կը թուէր մահուան քողը, ծպտելով մը ըսաւ.

— Ըսէ ինծի, Յովհաննէս, կ'ուզե՞ս արեւայտութիւն երթալ, թէ կ'ընտրես սպասել դեռ և բժշկուիլ: —

Հիւանդը պատասխանեց. — Ի՞նչ կուզէք որ ըսեմ, ինչ որ ինծի համար լուսադոյն է ան կ'ընտրեմ:

— Անշուշտ, կը պատասխանէ մեծաւորը, քեզի համար լուսադոյն է երթալը. բայց հոս դեռ ընելիք շատ գործեր կան, շատ աշխատութիւն կայ դեռ, որդեակ իմ: Պիտի բժշկուիս դու, քահանայ պիտի ըլլաս, և յետոյ... և յետոյ...: Տոն Պոսկոյ լռեց, քիչ մը մտածեց ու նորէն ըսաւ. — ... և յետոյ ժամագիրքը ձեռքդ հեռո՞ւն, շատ հեռուն պիտի երթաս...»: Եւ մեծաւորին

աչքերը անհունին մէջ սեռեցան, իբրև թէ հեռաւոր կէտ մը նշմարէին...:

Քանի մը օր վերջ, Յովհաննէս Գայլիէ-  
րոյ ոտքի կ'իւլար և իր ընկերաց հետ  
դասերը կը սկսէր: Քանի մը տարիներ  
անցան: Օր մը Տոն Պոսկոյ Յովհաննէս  
Գայլիէրոյին հանդիպեցաւ որ իր հասա-  
կակիցներուն՝ Ռուսայի, Ֆրանչէզիայի,  
Թուրքիի և Ռէվլիլիոյի հետ կեցած էր:  
Մեծաւորը զիրենք բարեկեց և ըսաւ. «Մէ-  
ջերինդ եպիսկոպոսական թագ մը կը տես-  
նեմ. միակը պիտի շըլլայ, բայց արդէն  
հոս հաստ մը կայ»: Պատանիները ժպտե-  
ցան, բայց գիտնալով որ Տոն Պոսկոյ  
երբեք չէր սխալեր իր նախատեսութեանց  
մէջ, հարցուցին իրարու թէ ո՞վ արդեօք  
իրենցմէ օր մը եպիսկոպոսական թագը  
պիտի կրէր: Ուրիշ տարիներ ալ անցան,  
կղերիկոս Գայլիէրոն քահանայ օծուեցաւ:

Օր մը Տոն Գայլիէրոյ մեծաւորին հետ  
սանդուղներէն ելլելուն ատեն քիչ մը յոգ-  
նած տեսնելով իր մեծաւորը, ըսաւ. «Տոն  
Պոսկոյ ձեռքդ տուր որ ելլելուդ օգնեմ»:  
Տոն Պոսկոյ ձեռքը աշակերտին երկարեց,  
և սանդուղին զլուխը ելլելուն պէս, արագ  
շարժումով մը յարգանքով ձեռքաւ անոր  
ձեռքն համբուրեալ: Տոն Գայլիէրոյ յան-  
կարծակիի եկած և շփոթած հարցուց.

«Տոն Պոսկոյ խոնարհի՛ր ուզեցիր թէ խո-  
նարհեցունեի»:

— Ո՛չ մին՝ ոչ միւսը, պատասխանեց  
մեծաւորը. — Յարգանքիս պատճառը իր  
ատենին պիտի հասկնաս»:

Եւ հասկեցաւ զայն 1884 զեկտեմբեր  
6ի իթիկունը:

Երկրորդ օրը Տոն Յովհաննէս Գայլիէ-  
րոյ՝ Մանհրտայի տիտղոսաւոր եպիսկոպոս  
պիտի օծուէր, Թորիսի եպ. Ալիմոնդոս  
կարդինալէն, Սրբուհի Մարիամ Օգնական  
եկեղեցւոյն մէջ: Այն ատեն մեծաւորը՝  
աշակերտին բացատրեց՝ այն խորհրդաւոր  
ակնարկութիւնները զորս շատ անգամներ  
կատարած էր ըլլալիքը գուշակելով: Եր-  
կրորդ օրը Տոն Պոսկոյի նախատեսութեան  
երկրորդ մասը կը նշմարտուէր՝ Տոն Յովհ.

Գայլիէրոյի եպիսկոպոսական օծումով: Տոն  
Գայլիէրոյ թագը պիտի կրէր, եպիսկոպոս  
պիտի ըլլար: Առաջին մասը որ Տոն Գայ-  
լիէրոյի գործունէութեան տեղւոյն նկատ-  
մամբ էր, արդէն տասը տարի առաջ ճըշ-  
մարտուած էր: Տոն Պոսկոյ, մեծամեծ նա-  
խածնութեանց և յանդուգն գործերու  
մարդ՝ որ կարճատես կամ քիչ հաւատք  
ունեցողներու անխոհեմ կը թուէին. Տոն  
Պոսկոյ, որուն եղբայրսիրութեան նեղ կու  
զար Թորիսոյ, իտալիայ և Եւրոպայ. Տոն  
Պոսկոյ, որուն առաքելական եռանդը,  
քրիստոնէութեան սահմաններէն անդին  
կ'անցնէր, շատ տարիներ է ի վեր, մանա-  
ւանդ թէ պատանի հասակէն՝ նշմարած էր  
հեռաւոր Ամերիկան, ուր՝ իտալիոյ բազ-  
մաթիւ որդիները հոգեկան գերութեան մէջ  
կ'ապրէին, զորս հայրենիքը աշխատութիւն  
գտնելու դրկած էր, երկիրներ մշակելու,  
և զաղթականութիւններ հաստատելու, և  
ուր տակաւին բազմաթիւ ցեղեր, — ու-  
րոնց դեռ Քրիստոսի խօսքը չէր հասած  
— մուրումնական խաւարին, աւելորդա-  
պաշտութեան, վայրենութեան վիճակին  
մէջ կ'ապրէին: Տոն Պոսկոյի մտածութիւ-  
նը՝ մինչև Բաղակոնիա, մինչև Հըրյ Եր-  
կիրը թուած էր: Հաւատքի եռանդնալիք  
ծաւալումով մը, հոգևոր և մարմնաւոր ու-  
ղորմութեան գործերով վերանորոգել Ամե-  
րիկայի նոր ժողովուրդները, վերահաստա-  
տել այն քաղաքականութիւնը որ մեծ մա-  
սամբ լոկ անուամբ քրիստոնէական էր,  
ու մի և նոյն ժամանակ աւելի ևս ընդ-  
լայնել անոր սահմանները, Աւետարանի  
և քաղաքականութեան լոյսը Բաղակոնիայ  
տանիլը, ինչպէս Պրագլիի դեռ վայրենի  
նահանգներուն մէջ՝ մեծ երազն էր զոր  
Տոն Պոսկոյի միտքը յղացաւ, և իր գոր-  
ծունէութիւնը ու մեծղի սիրտը պիտի ի-  
րականացնէր:

Բանասիրի նախկին արշաւանքը — որ  
ի Քրիստոս պիտի նուաճէր այն երկիր-  
ները — 1875ին Թորիսէն մեկնեցաւ իր  
նպատակակէտը հասնելու. և գործունէու-  
թեան առաջին կեդրոն Արճենդինայի Հա-  
սարակապետութիւնը եղաւ: Փոքր գունդին

կ'առաջնորդէր Տոն Յովհաննէս Գայլիէ-  
րոյ:

Նոյն տարին Արճնդիւնայի Հասարակապետութեան Ս. Նիկողայոս քաղքին մէջ Սալեզեանց առաջին տունը կը բացուէր, որ Բաղակոնիոյ քարոզչներուն առաջին դպրոցը պիտի ըլլար: Տոն Յովհաննէս Գայլիէրոյ իսկոյն մեծաւորէն իրեն յանձնուած կրկնանպատակ գործին սկսաւ: Բաղակոնիոյ անհաւատ ժողովրդոց Աւետարանը քարոզել, հոգևոր և մարմնաւոր օգնութիւն ընձեռել Ամերիկայի Հասարակապետութեանց բնիկներուն, հարկէն կամ բախտախնդրութենէ մղուած իտաքիոյ գաղթականներուն՝ որոնց տխուր վիճակը ամէնքն ալ կ'ողբային, սակայն շատ քիչերը ամոքել կը խորհէին:

Այս ազնուական նպատակներուն համար, ընդարձակ հիւանդանոցներ հաստատուեցան, առաջինը Պուէնոս Ալբէսի մէջ հաստատուեցաւ, երկրին աղքատ պատանիներուն և գաղթականներու տղոց համար: Թաջորդ տարիներուն Սալեզեան քարոզիչներու ուրիշ աջաւանքներ տեղի ունեցան, յառաջապահ փոքր գունդը հրահանգուած և խանդավառուած ստուար բանակի մը փոխուեցաւ: Եւ Սալեզեան տուները, աղօթարանները, դպրոցները, ու հիւանդանոցները՝ Արճնդիւնայի մէջ տարածուեցան, Պրագիլ մտան, հասան մինչև Գոլոմպիա, ու Բանամայի նեղուցէն անցնելով Մեքսիկայի մէջ հաստատուեցան: Սակայն Սալեզեան քարոզիչները՝ առաջուրէն Բաղակոնիոյ զբաւումը սկսած էին՝ Տոն Յովհաննէս Գայլիէրոյի առաջնորդութեամբ:

Բաղակոնիոյ աւետարանելու առաջին փորձերը Յիսուսեաններն ըրին ժէ զարուն մէջ: Հայրն Կրիզար, երևելի պատմաբանը, Սալեզեանց Ամերիկայի մէջ ունեցած գործունէութեան վրայ՝ իր մէկ նոր ուսումնասիրութեամբ կը յիշէ Յիսուսեանց Բաղակոնիոյ մէջ կատարած գործունէութիւնը, որ 1767ին՝ իրենց Սպանիական գաղթականութիւններէն արտաքսուածով ընդհատուեցաւ:

Այն երկիրը հարիւր տարիէն աւելի ոչ մէկ քարոզիչ այլևս չունեցաւ: Սպանիական իշխանութեան վախճանը Հարաւային Ամերիկայի մէջ, և Արճնդիւնայի քաղքական պատերազմները այնպէս մը ըրին՝ որ Հնդիկները ամբողջովին տէր դարձան բաց ի ծովեզերեայ քանի մը կտորներէ: Անոնք՝ արիւնահեղ յարձակութիւնով և ուժգին բռնութեամբ ո՛ր և իցէ գաղթականութեան մը հաստատութիւնը կ'արգիւէին: Միայն 1879—1880 տարոյն՝ արճնդիւնայի Ռոքա զօրավար յաշնդեցաւ նուաճել գետներ: Մեծամասնութիւնը կանոնաւոր զօրքերու առջևէն փախչելով Անդեանց մէջ ապաստանեցաւ: Տոն Պոսկոյի որդիքը՝ Տոն Գայլիէրոյէն առաջնորդուած — իբրև խաղաղութեան սուրհանդակներ — Արճնդիւնայի յաղթական գունդերուն հետ մինչև Բաղակոնիոյ խորերը մտան: Անոնք՝ պարտեալ ժողովուրդին հաւատքի միջխարտութիւնը պիտի տանէին:

Թէ ինչ զժուարթութեանց հանդիպեցան Սալեզեանները՝ բաւական կ'ըսեն մեզի վայրենի Բաղակոնիոյ ժողովուրդին ու երկրին՝ պատմութիւնն ու ծանօթութիւնները: Անհուն և անծանօթ երկիր մը կը տարածուէր իրենց աչքին առջև, առանց ճամբաներու հաղորդակցութեան, ընդարձակ և կիզանուտ անապատներով, կատաղի գետերով և ահաւոր փոթորիկներով: Ամենևին ոչինչ չէր գտնուեր հոն՝ որ կարեանք աշխատութիւնը թեթևեցնել, ոչ մէկ եկեղեցի, ոչ մէկ դպրոց, ոչ մէկ տուն. պէտք էր ամէն բան հիմնել և կարգաւորել: Արդ Բաղակոնիոյ այս քաղաքականացման գործը՝ զլիաւորապէս Տոն Գայլիէրոյի արդիւնքը եղաւ:

Հայրն Կրիզար յիշեալ յօդուածով կը զրէր թէ՛ Տոն Գայլիէրոյի փոխանցուած կը թուի իր պատկառելի մեծաւորին՝ թէ՛ կազմակերպող զարմանալի տաղանդը և թէ՛ անոր մարդասիրութիւնն ու հաճելի համեստութիւնը, և մասնաւորապէս հոգիներու փրկութեան անխնջ եղանկը: Այս Առաջնորդը անդադար այցելելու կ'իրթար իր առաքելութեանց ընդարձակա-

ծաւալ երկիրը. ամէն կողմ հոգևոր կըրթութիւններ կու տար ժողովրդեան, և հաւատոյ ճշմարտութեանց հրահանգներ: Միայն առաջին 25 տարիներուն մէջ 300 հազար քիւմուք տեղ կտրած է: Ինչ անգամ Ովկիանոսը անցաւ. Անդեանց մէջ ձիէն ինչալով ծանր վիրաւորուեցաւ: Ամբողջ աշխարհ իր գործին հրաշացած է: Բայց յարգելի և ալևոր Առաջնորդին է՛ն զեղեցիկ միութարութիւնը անտարակուսելիօրէն այն է՛ որ 30 տարի առաջ այնպիսի վայրենի վիճակով իրեն յանձնուած երկրին մէջ՝ հիմակ գրեթէ բոլոր բնակիչները ուղղափառ են, բոլոր հաւատացեալները ամէն պէտք եղածն ունին, և բազմաթիւ վայրերու մէջ ճշմարիտ ուղղափառ կեանք մը կը ծաղկի:

Տոն Յովհաննէս Գայլիէրոյ, այս մեծղի գործունէութեան համար՝ Տոն Պոսկոյէն պատրաստուած, կրթուած և կազմակերպուած էր: Անընդհատ կենակցութեամբ Մեծաւորին հետ անցուցած քսան և հինգ տարիները՝ Տոն Գայլիէրոն արժանաւոր աշակերտ մը ըրին անոր: Տոն Պոսկոյ հանճարեղ կազմակերպող մըն էր, որ իր ժամանակին բոլոր զօրութիւնը գիտցաւ իր բարձր նպատակներուն գործածել, բայց միանգամայն սքանչելի դաստիարակ մ'ալ էր:

Առաջին ոլժը մարդն է. և ան՝ զիտցաւ արուեստը իր մարդիկը, իր զինուորները մարգելու մեծղի պատերազմին՝ զոր ինքը սկսաւ և առաջնորդեց՝ բարին սփռելու համար: Աս մարդոց մէջ առաջինը Տոն Գայլիէրոն է, որ Մեծաւորին սորվեցաւ երայրսիրութեան սուրբ փառասիրութիւնը, արիութիւն և յարատեւութիւն այս ամէնը իրականացնելու: Եւ իր գործը երկրի մը և առաքելութեան փոքրիկ ապարէզին մէջ ալ՝ ընդարձակ և խոր եղաւ իր Մեծաւորինին պէս: Ահաւասիկ Եպիսկոպոս Գայլիէրոյի գործունէութեան համառոտ ցանկը. Բաղակոնիայէն մեկնած ատեն՝ երբեմնի վայրենի այն երկրին մէջ՝ 14 ժողովրդապետութիւն կը թողուր և 15 եկեղեցի, բացառաբար միայն եպիս-

կոպոսական թեմի հաւատացելոց գործածութեան համար, առանց ներսերը շինուածները հաշուելու և անոնք որ բազմաթիւ գիւղերու մէջ շինուած և կամ կը շինուէին, 8 գիշերօթիկ, 1 արուեստից և 3 երկրագործական, 9 ցորեկօթիկ՝ ընդհանրապէս գիշերօթիկներու կցուած վարժարաններ, 2 վանատուն՝ անձինք պատրաստելու համար, 8 ծաղկոց և այն տեղերը որ Սրբուհի Մարիամ Օգնական Գոյորեղ կան, 2 հիւանդանոց և անկելանոց, և վիէտմայի մէջ ամենակարևոր դեպարան մը. 3 միութիւններ գործաւորներու, և բազմաթիւ կրօնական ընկերութիւններ, 5 օգրեւութարանական դիտարաններ, հուսկ բազմաթիւ ճանապարհորդական տեղեկատուութիւններ, և մենագրութիւններ նախկին բնակչաց լեզուին ու բարբերուն վրայ: Իրաւամբ Ռոքա՝ Արճենդինայի Հասարակապետութեան նախագահը՝ Բաղակոնիայի քաղաքակրթիչը կ'անուանէր Գեր. Գայլիէրոյ Եպիսկոպոս:

Իննեղիկտոս ժե՛ծ ծերունի քարոզչին ընծայած քարտիներու առաքելութիւնը պատկած ատեն՝ միանգամայն կը ճանչնայ և կը նուիրագործէ աշխարհակալ մը, յաղթական մը: Մակայն Տոն Գայլիէրոյի աշխարհակալութիւնը խաղաղ եղաւ. իր երկայն պատերազմը՝ անարիւն, քաղաքակիրթ, սուրբ և կենդանացուցիչ պատերազմ մը եղաւ. Եւ անշնան բան մը չէ այսօր Քրիստոսի մեծ զինուորին բարձրացումը՝ որ խաղաղութեան շրջանին անունով և զէնքով ժողովրդեան մը տիրեց: Յովհաննէս Գայլիէրոյ, Գուլիէմոս Մասսայիայի նման՝ Քրիստոսի և քրիստոնէական քաղաքակալութեան մեծ զօրապետը եղաւ. և Բաղակոնիոյ առաքեալը՝ արժանապէս կը զրաւէ Քարտինալաց շարքին մէջ կալլայի առաքեալին պարապ թողած աթոռը:

ԵՂ. Ա. 8.

□